

Հայ կեանքին մէջ, քրիստոնէական ոգիի գեղեցիկ արտայայտութիւնն է ան, որով Աւետարանի բերած սիրոյ օրէնքը իրականութեան կը կոչուի առօրեայէն ներս, գործնական իմաստութիւնը շաղախելով բարի գործի ոգեկանութեան հետ:

Սփիւռքի հայ կեանքին մէջ, հայրենի կորստած հողերու կարօտին, Հ. Բ. Ը. Միութիւնը կը բերէ մխիթարութիւնը հայ կրթութեան՝ իր վարժարաններէն ներս, հայ միտքի զարգացման՝ համալսարանական կրթաթոշակներով, հայ արուեստի ծաղկումին՝ իր հովանաւորութիւններով եւ հայ հաւատքին՝ իր օժանդակութեամբը Հայ եկեղեցիին: Արտասահմանի մէջ՝ Հայ եկեղեցին միակ ենթահողն է, կտակուած մեզի մեր հայրերէն, ուր կը հաղորդուի հայը իր աւանդական, հարազատ ինքնութեան հետ; Գուրգուրանքը, զոր Նուպար Փաշան կը տածէր հայ հողին նկատմամբ, երբ հայ զիւզացին կը մշակէր զայն տակաւին, նշոյնութեամբ կը տարածուի այժմ Հ. Բ. Ը. Միութեան Նախագահին եւ անոր գործակիցներուն կողմէ՝ ղէպի հայուն ազօթքի տունը:

Հայ երուսաղէմը, երախտաւորեալը ազգապարծան Միութեան եւ անոր Վսեմաշուք Նախագահին, կը միացնէ օրնութեան իր ծայրը հայ եկեղեցիներէն բարձրացող աղօթքին, որպէսզի ծաղկի եւ առաւել զօրանայ Հ. Բ. Ը. Միութիւնը: Ամին. Տ. եղիշէ Ս. Պատրիարքին բառերով կ'ըսենք.

«Թող հազար օպրի Հայկական Բարեկործական Ընդհանուր Միութիւնը, որպէսզի որքան ասեմ որ կարիք ունեցողներ զեռուին, վայելեն իւր սեռն ու խնամքը, բլլան յաւիտեական օրհնեցու իւր անուցին եւ Միութիւնը միշտ կանգուն պահողներու կեանքին»:

Շ.

Ստորև կ'ընենք մէջբերումներ քանի մը կոնդակներէ, տրուած Հայց. Ե լեղեցույ Նուիրապետական Աթոռներու Գահակայներէն, ուր անոնք հեղինակաւոր իրենց խօսքով դրուատիքը ըրած են ազգապարծան Հ. Բ. Ը. Միութեան:

Ա) Ամենայն Հայոց Կաթողիկոս Տ. Տ. Մկրտիչ Ա.ի (Խըրմեան Հայրիկ) 17 Յուլիս 1906 թուակիր կոնդակէն.

Անցն չարաբաստիկ, որք անցին ընդ սիրելի զաւակունս Մեր ի սեղի սեղի Կովկասու յերեսաց դժխեմ բախտի է ընդհանուր պատուհաս համայնից մերազնէից, զի էին՝ որք անկան եւ յօռսեցան ի թեմամեաց, եւ էին՝ որք կողոպտեցան եւ հասին առ դրունս աղբատութեան եւ էին՝ որք լեցան եւ ասանդական եղին ի բնակավայրաց:

Ռոպէս Հայրապետ յրութեան ազգիս եւ հովիւ բանտոր փոխու հօտիս, յաղօքս կայի առ Աստուած բաւ համարել զսանջանս ժողովրդեան իմ եւ հայցելի զարդարութիւն Տեառն եւ ի նմին ժամու ուրախ յինէի եւ մխիթարեալ ի սիրս, յորժամ հեռաւոր զաւակունք մեր ի նոյն վիշտ հարազատից եղբարց իւրոց համակեալ՝ ձեռն օգնութեան կարկառեմ առ վսանգեալս, որքս եւ այրիս:

**Բ) Ամենայն Հայոց Կաթողիկոս Տ. Տ. Մատթէոս Բ. Իգմիրեանի 27  
Նոյեմբեր 1909 թուակիր Կոնդակէն.**

Արդ՝ ի ձեռն օրհնածիր կոնդակիս յայտնելով Վսեմափայլ Ասենապետիդ եւ համայն գերազնիս անդամոց Բարեգործական Միութեանդ զլիաւուրթն գոհունակութիւն Մեր հանդերձ Հայրապետական օրհնութեամբ յաղաչս շնորհաւորութեան եւ արտաբողոք մաղթանացն, գովեմք զարեւանդն գործունէութիւն Միութեանդ եւ մաղթեմք առ Տէրն պարգեւել ամենեցունդ եւ որոց գործակից եւ սասար հանդիսացեալ են հասասութեանդ առողջութիւն մարմնոյ, բարեբասութիւն կենցաղոյ եւ կորով մտաց առ ի յառաջ վարել անյողողդ եւ անեղ զժամրասար գործդ, պսակել եւ բեղմնաւորել զանդուլ ջանս եւ զվասակս բարեգործ հարազատիցդ, պահելով հասասուն եւ անասան զբարեգործական հասասութիւնդ յօգոս ազգիս, ի պարծանս Միութեանդ եւ ի միաբարուքիւն վաստակաւորացդ եւ Մեր:

**Գ) Ամենայն Հայոց Կաթողիկոս Տ. Տ. Գէորգ Ե. Սուրէնեանի  
4 Մարտ 1914 թուակիր Կոնդակէն.**

Արդ՝ ի նկատ առեալ Մեր զամենայն վասակս ըզմից եւ ջանից Ձերոց, զորս արդիւնաւորեմք եւ անկեղծութեամբ, այսու Հայրապետական Կոնդակա Մերով, գովելով եւ փառաբանելով զգործունէութիւնդ, օրհնեմք բոլորով արիւ զբարեգործական Ընդհանուր Միութիւնդ՝ հանդերձ ամենայն Մասնահիւղովք, զվսեմափայլ Ասենապետիդ, զՓոխ-Ասենապետս եւ զբարեջան անդամս Կեդրոնական Վարչութեանդ եւ Մասնահիւղոց:

Օրհնեմք զամենայն դպրոցս եւ զհասասութիւնս Ձեր, զուսուցիչս, զպատճօնեալս եւ զուսումնաւորս աւակեբսս, որք ընդ խնամօք եւ տնայութեամբ Միութեանդ կան:

Օրհնեմք նաեւ զբարեբարս եւ զօժանդակիցս Միութեանդ, մաղթելով ի Տեառնէ պարգեւել Ձեզ եւ ամենեցուն՝ կար եւ գորութիւն առ ի յառաջ վարել ամենայն տիպարութեամբ եւ արիւջանութեամբ զուրբ եւ զազգանուէր գործունէութիւն Ձեր յօգոս բարոյական-կրօնական եւ մտաւոր վերածնութեան Ազգիս Հայոց:

Ողջ լինաւ, զօրացեալ շնորհօք Ս. Հոգւոյն եւ յաւէտ օրհնեալ ի Մէնջ. Ա.Ա.Է.Ն:

Դ) Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Տ. Տ. Սահակ Բ. Խապայեանի  
12 Յունիս 1910 Թուակիր Կոնդակէն.

Երբ արդէն «Միութիւնը» իր վնասն մաքսակիւն օրհնութեամբ ուռնացած՝ Աւեստրանի առակաւոր ծառին չափ ճիւղաւորուած է, որուն ոստերուն մէջ եւ հովանիին սակ կը պատարուին հացի եւ գրի կարօտ երամներ, մենք շատ ուշ մնացած ենք մեր սիրազեղ հիացումին միացնել արագին մաղթանքներ անոր զարգացման ու բարգաւաճման համար:

Այս ակամայ յապաղումը «Միութեանը» փրկարար պատճառն մասին հաւաստի պաղութեան եւ համակրանքի ժլատութեան յայտարար նշանակը չէր ո՛չ երիցս ոչ, քանի որ անբաղդ Կիլիկիցին ամենէն աւելի բաղդաւորեցաւ «Միութեանը» առաստձեռնած նպատակներէն եւ քանի որ ժողովուրդին ծով ցաւերուն մէջ սիրս տօյրող եւ էութիւնս սպառող կրակին, սուգին ու կոծին զովարար ցօղը եւ սփոփանքի յոյսը եկան ամենէն առաջ եգիպտոսէն, ուր Մովսէս ծնաւ եւ Յիսուսի մանկութիւնը պատարեցաւ Հերովդէսի մանկակոտոր սուրէն: Անակնկալ արհաւիրքներ բաւական ասեմ մեր լեզուն եւ սիրքը քարացուցին. միայն հաց, օգնութիւն եւ արգարութիւն խնդրելու պարտաւորութիւնը ժամանակ չթողուց ցարդ երախտագիտութեան եւ շնորհակալեաց հարկը վճարել:

Շատ դարեր առաջ, երբ աւելի ընտանի, քան արտաքին, ցեղեր Ազգին իբրանական Մականը կրծոսեր եւ ջախջախեր էին եւ նոյնը կը սպառնային Հայրապետական գաւազանին, երբ ազգ եւ եկեղեցի հաւասարապէս վթանգի սակ էին դրացի պարսիկներէն, մեր ոսկեղինիկ եւ անմահ գրիչներէն մին փրկութեան միակ միջոց ցոյց տուաւ «բարեաց ծնող միութիւնը»: Այն օրէն տասնէ հինգ դարեր յետոյ Ազգը միեւնոյն հակասագրական եւ ողբերգական կացութեան մէջ, հսկայ բուրգերուն հովանիին սակ կազմուած «Միութիւնը» նոյն նախախնամական դերը կը ստանձնէ, «նպատակը Հայ ժողովուրդի մտաւոր եւ բարոյական զարգացման եւ աշխարհի բարեօրելու անոր տեսնական կացութիւնը առանց դաւանական խտրութեան» սուրբ է նուիրական ծրագրով:

Օրհնեալ եւ դարձեալ օրհնեալ անուն եւ նպատակ «Միութեանը», յաւերժական պարծանք Հիմնադիր եւ Վարչ. Ժողովոյ մեծանձն անդամոց եւ բիրիցս վարձք յԱստուծոյ բոլոր համակիր եւ աջակից անձնաւորութեանց, որք կ'աշխատին բանիւ եւ արդեամբ «Միութեան» ծաւալման եւ բարգաւաճման:

**Ե) Կ. Պոլսոյ Պատրիարք Տ. Եղիշէ Արքեպս. Դուրեանի  
28 Դեկտեմբեր 1909 թուակիր Կոնդակէն.**

Մեր ամենաջեմք փափաքն է ուրեմն տեսնել այս Միութիւնը զարգացած եւ զօրացած ընդհանուր ազգին բարոյական եւ նիւթական ձեռնտութեամբը, փառաւորուած արդիւնքներով համաձայն իր նպատակին, եւ հանդիսացած նեմարիտ սասար մը՝ մեր զաւառարեակ ժողովրդեան, որ կ'ապրի հայրենի հողին վրայ՝ դիմագրաւ տկարով բազմաթեանակ տառապանաց: Այս փափաքնով եւ վստահութեամբ շնորհաւորելով Ձեր ձեռնարկն, կը մաղթենք որ երկինք պսակեն Ձեր ջանքերն եւ մեծցնեաւորի այս հաստատութիւնն արդիւնքներով ակադմուն, եւ Հայկական Միութեան կազմութիւնը, լծորդուելով ազգային զարգացման բուականինն հետ, անցինց դրումուի մեր ազգային տարեգրութեանց մէջ:

**ՊՐ. ԵՂՈՒԱՐԴ ՄԱՐՏԻԿԵԱՆ**

**ՆՈՐԱՆՏԻՐ ՓՈԽ ՆԱԽԱԳԱՀ Հ. Բ. Ը. ՄԻՈՒԹԵԱՆ**

Ուրախութեամբ կը յայտնենք, թէ յայտնի ճարտարարուեստական, Բարերար Անդամ Պր. Եղուարդ Մարտիկեան ընտրուեցաւ Հ. Բ. Ը. Միութեան Փոխ Նախագահ: Ընտրութիւնը տեղի ունեցաւ Յկեանս Նախագահ Ա. Մանուկեանի յանձնարարութեամբ Կեդրոնական Վարչական Ժողովի Ապրիլ 9, 1981ի նիստին մէջ: Պր. Մարտիկեան Կեդր. Վարչ. Ժողովին կ'անդամակցի Դեկտեմբեր 1963էն ի վեր:

Հ. Բ. Ը. Միութեան մէջ անոր գործունէութիւնը սկսած է շուրջ յիսուն տարի առաջ, երբ 1933ին միացած է Միութեան Տիթրոյիթի Կրտսերաց Լիկային: 1964-1970 եղած է Ատենապետ Միջին Արեւմտեան Շրջանային Յանձնաժողովին, իսկ վերջին 11 տարիներուն վարած Նախագահութիւնը Ամերիկայի Կեդրոնական Յանձնաժողովին: Իր դեկավարութեան ներքեւ, Միութիւնը փայլուն յաջողութեամբ պսակեց Ազգային Ժառանգութեանց Պահպանման Հանգանակութիւնը 1969ին եւ Լիբանանահայոց Օգնութեան զոյգ Հանգանակութիւնները 1976-1979ին, որոնցմէ մեծապէս օգտուեցան Լիբանանի մեր արէտեալ եղբայրներն ու քոյրերը:

Պր. Մարտիկեան, որ տասնամեակներ շարունակ բազմապիսի ծառայութիւններ մատուցած է Ամերիկահայ գաղութին, իբրեւ Փոխ Նախագահ ձեռնհասօրէն կը ստանձնէ պատասխանատուութիւնը Հ. Բ. Ը. Միութեան Ամերիկայի գործերուն:

**Դ Ի Ի Ա Ն**

**ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԺՈՂՈՎԻ**

Սետրլ Պրուք, Ն. Ճ.  
Ապրիլ 28, 1981